

ՍՓԻՖՈՒՑԱՅԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՐԱԿՈՎԱՐ ԿՈՐՈՒՍՆԵՐԸ

Սփիւռքահայ Գրականութեան կորակոր մասսամբ ճղակոտոր անդաստանէն երկու հաստարուն ծառեր ալ — չըսելու համար կացնիներ — տապալեցան վերջերս, Մարտ ամսուն Պէյրութէն առինք գոյցը Սիմոն Սիմոնեան, մահուան։ Ամիս չանցած՝ Արամ Հայկազի մահուան բօթը գումար հեռաւոր Ամերիկայէն։

Առաջինը, Սասունի գաւակ, կ'իյնայ 70ը նոր անցած իր ծննդավայրի ստրերուն նման ամսուր ու խրսիս նկարագրով այս գրողին — ոմանք իր մէջ առաջին գծի վրայ ուզեցին տեսնել հրապարակութիրը — անունը անմահացնելու համար բաւարար պիտի գար «Սփիւռք» գրական՝ հաստարակական շարաթաթերթը, զոր երկոր տարիներ և մնձ ձեռնհասութեամբ խմբագրեց Միջին Արևելքի հայ գրական հոսցին մէջ, և ուրիէ կիրթ ու հաւասարակշիք իր խօսքը իրրե բաւասան կը հոսէր կիրքերէ բխոծ չատերու յախուռն գատումներուն և անզի ջող զիրքերուն վրայ։ «Եայիրիշ»ի և, աւելի ուշ, «Բաղին»ի կողքին, աննշան չէ եղած «Սփիւռք»ի դերը զրական մեր նոր տաղանդներու քաջալերման ու ամբապնդման գործին մէջ։ Սիմոնեանի գրիչէն գուրս եկած հն նաև Հայերէն լեզուի և Հայոց Պատմութեան գասագրքեր։ Ունի նաև յաւշագրական գործեր, իր ծննդավայրի յիշատակները ոգեկոչաղ։

Երկրորդը, երկար տան նոր Աշխարհը ընտրած իրրե կայք, կ'իյնայ աւելի հասուն տարիքի մէջ (ծնած է գարագլխուն՝ Շապին-Գարահիսոր), իր ետին ձղելով բեղուն վաստակ մը, թէ իրրե քանակ և թէ մանաւանդ իրրե սրակ։ «Հիւմորով» գրագէտ կոչումը թիրես ոչ մէկ գրողի պատշաճէր սրան իրեն։ Տաք ու բարուխուն այդ չունչը զգալի է իր տօղերէն, նոյնիսկ երր կը խօսի զժնդակ իր մանկութեանէն և օրբուկի իր թափառումներէն («Զորս Աշխարհ», «Քիւրափիստանի Լեռներուն մէջ»)։ Աշխատակցած է բազմաթիւ թերթերու, մշտկելով մասնաւորապէս պատմուածքի սեռը, մինչեւ իր ալեսոյթը իր գրիշը պահելով առայդ ու գտար։

Արամ Հայկազ զեռ պատանի, մասնակցած է իր ծննդավայրին ինքնապաշտպանութեան կոխներուն։ Պալոսյ մէջ տան մը աշակերտած է Յակով Օշականի, որ իր նորածիլ տաղանդը նշմարելով՝ թերագրուծ էր իրեն չմոռնալ գրականութիւնը, երբ ան կը բաժնուէր իր մնձ ուսուցչէն, նոր կեանք սրոնելու համար արեմտեան կիսագունդին մէջ։ Արամ Հայկազ գործեց մղումին տակը այդ թերթքանքին։

Ինչ որ կը միացնէ աշխարհոգրականորէն իրարմէ շատ հեռու ապրող և երբեմն գրական տարբեր հանգանակներու հաւատարիմ ողբացեալ զայդ այս գրողները ապահովաբար իրենց գրականութեան հայրենասիրական օջիքն» է։ «Ազգայնաշառնչ» գրողներ, գործածելով տափակ սրան մաշած բացատրութիւն մը, Բայց հայրենասիրութիւնը հեռու է փրկելէ վարկը գրագէտի մը, երբ չէ պաշտպանուած ան հզօր տաղանդով։ Սիմոնեան և Հայկազ կը վայելէին պաշտպանութիւնը այդ տաղանդին։

Հիները կ'երթան, մէկը միւսին ետեէն։ Բնական երեսոյթ է այս և կարելի չէ աշխարհի կարգն ու իրերու ընթացքը փախուկերպել։ Ահա թէ ինչու միխթարական զգացում մը կը բարեխսունէ մեր վիշտը, մանաւանդ երր հեղինակը երկարօրէն ըմպած ըլլայ արելը կեանքին ու համած անոր ցուրտ ափերուն։ Բայց ինչ որ ցաւալի է ու անմիխթարելի այն է, որ նորեր չեն համնիր, լեցնելու համար պարապը՝ հիներուն մեկնումովը զոյտարուաւ։ Տեղը չէ հոս վերլուծելու պատճառները տիսուր այս երեսոյթին և թուելու ժխտական ազգակները, որոնց հարուածները կ'իջնեն նոյն իսկ հզօր ու գարաւոր պետական կազմով պաշտպանուած ժողովաւրդներու ալ գրականութեանը վրայ։ (Պատկերը աւելի փայլուն չէ երբ լուսարձակի տակ առնուին տարբեր արաւետներու) Ո՞ւր մեաց մեզի նման ոչ միայն փաքք, այլև ցիրուցան (նկատի աւնիմ սփիւռքը) ժողովուրդի մը գրականութիւնը։

Ք. ՃԱՐՏԱՐ